

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ԵՐԳ ԱՌ ՈԳԻՆ ԲԵՐԿՐՈՒԹԵԱՆ

ԴՐԵՑ՝ ԲԵՐՄԱՆ Պ. ՃԵԼԻ

Քիչ անգամ, օհ, քիչ անգամ կուզաս ոզի՛ բերկրութեան,  
Խնչո՞ւ մինակ բողուցիր զիս զիւերներ ու օրեր。  
Ցորմէնետէ ըրլիր խոյս, ձանձրանալի, հոգեհան,  
Քանի՛ օրեր, զիւերներ:

Արարած մ'ինձ նըմանող՝ ի՞նչպէս կանչել ենզ կրբնայ,  
Ուրախներուն հեն՝ վիշը կ'ընես ծաղիդ առարկայ,  
Խարդա՛խ ոզի, մոոցար բո՞ւ տն, մոոցար բո՞ւ տն ալ, բացի  
Անոնցմէ՛ որ պէտք չունին, ա՞հ, պէտք չունին բնա՛ւ ենզի:

Մողկզն ինչպէս ըստուերէն դողողողացող տերեւին՝  
Դուն կը վախճառ քախիծէն, հառաջանքներն անձկագին  
Կըսամբա՛նն են ենզ համար՝ որ կը մընաս միւս հեռուն,  
Եւ կըսամբանն չե՛ս ուզեր, ա՞հ, չես ուզեր լսել դուն:

Թող ես սրիուր երգերուս զրւար տեսեր տամ ընդփոյք,  
Գուրի համար չես զար դուն, հապա միայն հանոյին,  
Գուրին այն ատեն, երբ որ գաս, կըսրէ՛ քեւերդ այդ անզուք  
Իմ մօս մընաս որպէսզի:

Կը սիրեմ ա՛յն զոր դուն ալ կը սիրես, ոզի՛ բերկրութեան  
Հո՛ղը բերրի, բարմաթարմ, զզգեցած նո՛ւ տերեւներ.  
Գիւերն անյօյ, ասլզազարդ, եւ իրիկա՛ւնը աւնան  
Եւ առաւօ՛սն երբ ուսիկ միզամածներ կ'ելլեն վեր:

Կը սիրեմ ձի՛ւնն ու բոլոր երեւոյքներ սառոյցին,  
Ես կը սիրեմ ալիբներ, կը սիրեմ հո՛վ, վորորի՛կ,  
Եւ ամէ՛ն ինչ վերջապէս՝ որ բընութեան է մասնիկ,  
Առանց երբեք չէ՛ հրապած բըսուառութիւն մարդկային:

Ես կը սիրեմ մենութիւնն անզորրաւէս, եւ ա՛յնպէս  
Ընկերութիւն մ'որ ըլլայ նեզահամբոյր, իմաստուն.  
Տարբերութիւնն ի՞նչ է որ իմ ու ֆու մէջ, ունիս դուն  
Այն զոր յաւէս կ'որոննեմ, զոր նըրազ չե՛մ սիրեր ես:

Կը սիրեմ սէ՛րն ան թէպէտ ունենայ թեւ, եւ հանգոյն  
Լոյսին զիսնայ սաւառնիլ, բայց ամենէն զերիվեր  
Կը սիրեմ ենզ, ո՞վ ոզի, դուն միայն ես կեանի ու սէր,  
Եկո՞ւր ես ֆու բնակութեան սիրըս դարձո՞ւր նորէն բոյն:

Միւսան

Բնագրէն հայացուց՝  
ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ